



ՄԱՍԿ

Կրօնական ազգային պատմութենէ

Ա Կ Ա Մ Ա Յ Ո Ճ Ի Ր Ը


Գաճիկի խորանից

Ա.

Ք Ր Մ Բ Ե Թ Ն Ե Ր Ո Ւ Կ տակ  
 Ոսկով շողջողուն,

Բիւր վերջալոյսներ, զոր իբր յիշատակ  
 Մեկնող արեւներն երկրի վրայ կ'Թողուն,  
 Վրսն՝ բեկորներ Աստուծոյ փառքին,  
 Երբ տաճարներէն կը դառնայ յերկին,

Կրժուից մ'էր դուն,  
 Չըննող Բիւզանդիոն  
 Երկինք ծրպարւած.



Ուր շողացնելով Եղեռնը զինուած  
 Ժանգի տեղ՝ արեամբ ներկւած դանակ,  
 Սրելով, մութին մէջ, աստմներն անյագ,  
 Ուր Յաւ գերագոյն տարած յաղթանակ՝  
 Հագուած բեհեզներ, ակունք, ծիրանի,  
 — Նախանձ Եւրոպոյ, սարսափ իրանի  
 Տաղկազարդ անդունդ ուր մահ կ'դարանի,  
 Մասակներ կեղծող վարդերու պշտակ,  
 Մահէն ընծայուած ոսկեղէն բաժակ, —  
 Բազզն ինքնին կը թուէր՝ ժպտտին տակ  
 Նըման ձեզի, վիհք մըտայլ, (բըռնի.  
 Որոնց թախիծն յուսահատ  
 Կը քողարկուի ծաղկապատ  
 Ափունքներէն Վոսփորի:

Բ.

Այդ գիշերուան մէջ կարմրորակ, անեղ,  
 Կը նըրմարէ՞ք զոյգն ամբիժ աստղերու.  
 Որքան անոյշ են, դոխիքի մը մէջտեղ,  
 Անթարթ նայուածքներ զոյգ անմեղներու:  
 Որդիք ազգերու հրամայող կայսեր,  
 Անգրոնիկ, Վասիլ, մին շնորհք, միւր սէր,  
 Ունին բազն ողջոյն. ժառանգն են կըրկին,  
 Ծընունդով՝ երկրի, մահով՝ երկընթին:  
 Պատմուճանին մէջ՝ հիւսուածք շուշանի,  
 Չոր պիտ' Ապագայն ներկէ ծիրանի,  
 Կը թուին թեւարաց կըրկին աղանձի.  
 Ձինջ առագաստներ՝ սահող լըճակէն,  
 Արշալոյսին մէջ կանգնած կը նուագեն՝  
 Իրբեւ հրեշտակի զոյգ մը զեղանի:  
 Կըրկնում ձուլեան մօր սիրագորով, —  
 Ռիթայի՝ ազգաց զըշխոյն հայկազով, —  
 Ապարանքին մէջ լի մարմարներով,  
 Են անսեղութեան արձաններ շարժուն:  
 Իշխանք՝ որ կ'այրին փառքի արեւէն,  
 Չուրկ մոռացութեան ծառին ըստուերէն,  
 Իբր ուղեւորներ անապատ կեանքի,  
 Հեռի աղբիւրէն գողտրիկ արցունքի,  
 Կէսն հասած իրենց ոճիրի ճամբուն,  
 Ի տես փոքրերուն կանգ առած խկոյն,  
 Անկեան մը մէջ մութ, զըղջացած, տըժգոյն,  
 Նետելով դաշոյն,  
 Կ'ըսեն թաղծալի.  
 « Ո՛հ, երբեմն ես ալ, երբեմն այդ էի »...

Թանախ կայսրուհին զահու վրայ բազմած,  
 Ապարանքին վրայ դիտէ իր դիմաց  
 Գաղաքաց զըշխոյն. որքան վեհ է նա,  
 Ծոպուն օրօրով կարծես կը քնանայ,  
 Դըղեակ մ'իւր թագն է, պարիսպն՝ իր գօտին,  
 Կը թուի Վոսփորի թեւաւոր ոգին.  
 Դիտելով Ռիթա պատկերն աննըման,  
 Նայուածքն՝ ի ծովուն, հոգին ի զմայլման,  
 Որդոց մըտքին մէջ զքձէ հեռաւոր  
 Վայրերն՝ ուր իր մայր երգեց իր օրօր.  
 Ծոպներն ու լեռներ անոյշ հայրենեաց,  
 Կիլիկիոյ, որուն ծոցն էր ինք ծաղկած.  
 Ռազմական փառքերն իր հարցը նախնի,  
 Որ ժայռն հիմ զըրին զահուն արբունի.  
 Արծիւներ խըրրխտ, լերանց արքայներ,  
 Սարսափը որոնց, իբր իրենց ըստուեր,  
 Կիրճերու, դաշտաց վըրան կը փրուէր:  
 Կը ցուցնէ իր պապ Լիւոն պատանին,  
 Տանջուած ի Բաղտատ յոսկի զընտանին,  
 Իշխաններուն հետ կեղծելով գունդխաղ՝  
 Ազատ հովերուն նա կը գոչէր. Ախ.  
 Յուսահատ հառաչ կը մըրմընջէր ան  
 Դէպ ի հայրենիք զացող կարաւան:

Գ.

Դեռ կ'ապրի զըլուխն ալիքով պըճնած,  
 Կայսրն Միքայէլ, որ բիւր իշխանաց  
 Երբեմն երկաթով կը դնէր թումբ, սահման.  
 Իսկ այժմ ընտանեաց հայր եղած միայն,  
 Կ'անցնէ երջանիկ իր օրերն յետին՝  
 Արքայութեան մէջ իր ընտանիքին.  
 Կազմելի նըկար ու խումբ արձանի  
 Կընճառտ անկաւորով եբր նա կը կանգնի  
 Դէմքերու միջեւ թարմ ու ժպտագեղ.  
 Անոնց կը կըրկնէ իր ուզմերն անեղ,  
 Տանջելով զանոնք, հայրենի՝ գորով,  
 Անհանդարտ ծերու անվերջ խաղերով.  
 Դիտէ մերթ զանոնք թախիծով մ'երկայն.  
 Իր անցեալն անոնց եղած է ներկայն.  
 Ու փոքրը զըրկած՝ մըտքով կը խընդրէ  
 Որ իր դամբանին օր մ'արցունք շնորհէ.  
 Ձի չի՛ գուշակեր թէ բաղդը, աւաղ,  
 Որքան անգուշակ վըճիտներ ունի.

Եւ թէ մանուկի վրայ որքան յաճախ,  
կու լայ ծերունի ...

Ե.

Այլ ուսկի՞ց գոռան այս փողն ու թըմբուկ,  
Որ կըռուի վայրագ  
կ'այրթնցնեն փափագ՝  
Սըրտին մէջ փափուկ:  
Պըղինձներ ոագմի հրաւէր կը հընչեն.  
Ամբոխն, իբր հեղեղ, փողոցի մէջէն  
կ'անցնի ոռնալով.  
Իր՞՞ն է վայրկենի մը մէջ հոգեխոտով.  
Նոր խանդ, նոր կորով  
Ձամէնք կը ցընցէ.  
Բոլոր մարմիններն հագուած են միակ  
Հոգի մը բոցէ.  
կ'երգեն միաբան,  
Դրօշներ կը ծըփան.  
Սըրտերը սրոփող  
կը գինովցնէ փող  
Փառքի տեսիլքով.  
կ'այրբւի ամբոխ  
Բաշերը թոթուող  
Ու ծարաւ արեան  
Արիւծի մը նման:  
Իր գոռ աղաղակ  
Ուր փըլչին կարծես  
Բիւրաւոր քաղաք,  
Ոյժ եւ յողթնակ  
կը կանչէ վերէն.  
Բոլոր տարբերէն  
Կեղեցիկ իրեն  
կը թըւին մինակ  
Երկաթն ու կըրակ:

Դրօշով զարգարուած նաւատորմն ահա  
Սըրբազան վըրժ մ'առնելու կ'երթայ.  
Ճոխ զարդերուն մէջ դըռօշակիր նաւեր՝  
կարծես հարսնիքի մ'առած են հրաւէր.  
Տարիներու շարք վրայ եղբայրներուն՝  
Աժժմ դիւցազի տուած է վեհութիւն.  
Ո՛հ, այստեղ հիմակ, այս նաւին վըրան,  
Հոգիէն յետոյ մարմնով հեռանան:  
Փոքրը՝ ծովուն վրայ, մեծը՝ պալատին,  
Պատերազմի մէջ մտնեն երկուքն ալ.  
Մին թըշնամույն դէմ յայտնի, արտաքին,

Միւսն՝ ոտխաց դէմ կեղծաւոր, ծրպտեալ:  
Փոքրը վըտանգէ պատուած նիւթական  
կը մնայ կորովի, անմեղ և հըրօր.  
Մինչ մեծն որուն շուրջ լարուի բիւր դարան  
կը դառնայ հըպարտ, յուզուած ու սըխուր:

Ձ.

Ո՛հ, Անդրոնիկի փառքին ճաճանչներ՝  
կ'այրեն շատերու սըրտերն հոգեխոտով.  
Ուրիշներ շլացած յոյսերով շահու,  
Պատեն զինք, աւաղ, կեղծ զըգուանքներով.  
Այսպէս Անդրոնիկ կ'ապրի, տանջուած,  
Ըզգացուածներով կըրկին, ծայրայեղ.  
կ'երկբայի իրեն ընծայուած սիրոյն,  
Շուրջը կը տեսնէ դարաններ ահեղ:  
Տանջուի կարօտով անկեղծ գորովի,  
Եւ ատելութեամբ մարդկութեան դէմ շար.  
Ձինք փոփոխակի գաղտնի կը լըլկեն,  
Նոյն կուրծքին ներքեւ կըրակ մը և սառ.  
Այլ վեհ Ապագայն՝ կը սպասէ հեռուն.  
Իր հետ՝ պիտ' ըլլայ օր մ'արդարութիւն՝  
Մերկացած սուրով բարձրացած ի գահ, —  
Պատուհասն ոճրին ու վարձքը բարւոյն:

Ե.

Անդրոնիկ ունի զըրբոյկներ կըրկին,  
Անոնց մէջ կը գրէ լուսնին տակ գիշեր,  
Միոյն մէջ բոլոր հըրճուանքներ սըրտին,  
Ու միւսին մէջ՝ իր տըրտմութիւններ:  
Մին է մետաքսեայ կողբով մը կանաչ.  
— Մարգ՝ ուր բուսած է ծաղիկ թաւիշէ. —  
Հոն կան իր բոլոր զըտած բարիքներ.  
Ու վըրան ոսկուով զըրուած է. « Յե՛նէ: »

Միւր՝ ծածկուած կողբով փըղոսկրեայ  
Բազկացած է իր կրած Պարիքներէ.  
Իր փափուկ սըրտին խոցուած մասն է նա.  
Ու վըրան ոսկուով զըրուած է. « Նճի՛ր: »  
Բառեր երկնային, բառեր դիւթական,  
Որ երջանկութեան կը բանան գաղտնիք.  
Առանց յուշերու՝ որքան ցուրտ է կեանք.  
Եւ առանց ներման՝ ինչ ծանրը շարիք:  
Այդ զըրբերուն մէջ Հոգիներ բոլոր  
Տողուած Անդրոնիկ կ'անցնին առջեւն.

Եւ նա կը տեսնէ լոյսն և ըստուերներ  
 Որոնք աշխարհի վըրայ կ'արշաւեն:  
 Այլ թէպէտ ժրպիտն անգամ սիրալիր՝  
 կ'արձանագրէ նա իրբ անմահ բարիք,  
 է չարիքներու գորքն աւելի ճոխ,  
 Ու կը թուի անոնց բնակարան փոքրիկ:  
 Սակաւ էակներ չարիքը կ'ուզեն.  
 Առանց ուզելու՝ գործեն զայն շատեր.  
 Թեբութեամբ կամբի, մըտաց, միջոցի  
 Որքան սակաւ են բարիքն ընողներ:  
 Եւ կը գործեն այլք երկուք միանգամայն.  
 Վըէժիւնդիբ ըլլալ թէ երախտագէտ.  
 Կ'ուզէ սիրելուն մէջ և ատելու  
 Երբեմն Անդրոնիկ վըստան ըլլալ զէթ:  
 Գանի՛ թըշնամի՛ բարեկամին հետ  
 Փոխած է իր վայր. ատելութիւն, սէր՝  
 Ունի այն չափով՝ որ չըզըղջայ բնաւ՝  
 Երբ դարձեալ անոնք փոխեն իրենց դեր...  
 Չարեաց աղբիւրն է՝ տանջանք մ'ակամայ,  
 Ծուխն է կըրակի մ'որ սիրտ կը վառէ.  
 Պատուհաս մ'ոճրին է կանխիկ տըրուած.  
 Չարը թըշուառ մ'է. — Անդրոնիկ, ներէ:  
 Դեւերու նըման՝ բոցերու մէջէն՝  
 Կ'ելնեն չարիքի բողբ փափագներ.  
 Եւ ո՞վ տանջուի կ'ուզէ երկի վրան. —  
 Ո՛հ, որքան թըշուառ, փոքր են մարդիկներ:  
 Այլ նա կը տըրումի որ ծնընդեան փառքով  
 Մըխէ վիշտի սլաք ուրիշներու ծոց.  
 Եւ ինք որ բարիք, բարիք կ'ուզէ լոկ,  
 Գատապարտուած է ցան ըլլալ այլոց:  
 Ո՛հ այստեղ հիմակ այս նաւի վըրայ,  
 Հոգիէն յետոյ մարմնով հեռանայ,  
 Անդրոնիկ իրեն փոքրիկ եղբորմէն:  
 Կը գոռայ փողբոգ. նաւերու բանակ  
 Կը տօնէ արդէն իրեն յաղթանակ՝  
 Կըրիւէն յառաջ.  
 Այլ ի զուր փառքի երգած եղանակ՝  
 Կը ջանայ խըղղել մայրերու հատաչ.  
 Շըրթնեքէն կախուած հէգ որդիներուն,  
 Որ կ'երթան խոցուիլ, մեռնելու հեռուն,  
 Գըրկախառնումով անզուպ, տենդաւառ,  
 Վերջին տեսութեան ցաւէն խելազար,  
 Իլուսնին բազկի մէջ առած ընդերկար,  
 Կըակէ հեղեղներ թափելով աչքէն,  
 Մազեր փետելով ճիչեր կ'արձակեն.  
 Նաւեր կը ձըգեն

Բըռնի բաժնըւած՝ լալով, կիսամեռ.  
 Հեռուէն շարժին դեռ թաշկիտակներ  
 Աըցունքներով թաց.  
 Սակեղշիւրի մէջ խըռնած նաւակներ,  
 Նոր քաղաք մըն են ծովուն մէջ կանգներ՝  
 Փաղաք մը վըշտաց ...  
 Վասիւր խըրոխտ երկայնքը նաւուն  
 Ղեմի, ծովակալ, աչքերը հեռուն  
 Դէպ ի քաղաքի նըկարը անհուն:

Է.

Դեռ մինարէներ կայմերու նըման  
 Չեն սըլանար վեր արծուի թեւերով.  
 Չերդ պատգամաւոր հեծող մարդկութեան  
 Աղօթող երգիչ մ'երկինք տանելով:  
 Այլ չորս դին ափանց վըրայ Վոսփորի,  
 Չանգակներու ձայն կը զողղայ կ'մարի.  
 Եւ բիւզանդական մատուռներ սիրուն՝  
 Կը փոփոխեն զոյն դաւար ափերուն,  
 Եւ կըզգիներէն որ մեւամարդձիկ  
 Աքսորի թախիծն ունին գեղեցիկ,  
 Կ'երեւանն մըտքին, թափառիկ ու լուռ,  
 Իշխաններն՝ հագուած ըզգեստ սրգաւոր:  
 Պարիսպներն երկայն և ատամնազարդ,  
 Քարէ՛ ժանեակներ դըշտոյի մ'հըպարտ,  
 Կըելով հետեւին ջաջեր, ասպետներ,  
 Խըրոխտ տեւջանքով կ'ելեն դէպ ի վեր,  
 Սահման ծովերու միջեւ ահագին.  
 Պըրտոպոսիսի, մարդկային կեանքին:  
 Ահա կը փախչի ծովուն մէջ անաստ՝  
 Հովէն հալածեալ ճերմակ առագաստ.  
 Խումըր լուանածու երեք քաղաքաց,  
 Տուներու գունդով ծովը պաշարած  
 Կըտրելով անոր եզերքն անխընայ՝  
 Լուրթ հորիզոնին մէջ կ'անհետանայ:  
 Նըման պէս խըռնած, ջուրին մէջ կանգներ,  
 Կը ծրփան բուրգեր, տըներ, կըզգեակներ.  
 Մարդկութեան նըման անձեւ, անհասար,  
 Վիհը կ'իջեցնէ, վեր կը հանէ Սար,  
 Թեթեւ բեռան պէս պալատներ հազար:

Հ. Կ. Տ. ՍԱՆՍՈՍԵԱՆ

Շարայուրդի

